

9735

ԵՐԿՐՈՐԴԻ ԹՈՒՂԹ ՀԱՒԱՔԱԿԱՆ

ՀԱՐՑ ՍԻՒՆՀՈԴՈՍԱԿԱՆԱՑ

ԱՌ

ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԷ ՀԱՍԱՐԱԿՈՒԹԻՒՆ



Վ Ի Ե Ն Ն Ա

Մ Ի Ի Թ Ա Ր Ե Ա Ն Տ Պ Ա Ր Ա Ն

1911.

282

Ե-89

282
Ե-89

APR 20 1911

ԵՐԿՐՈՐԴԻ ԹՈՒՂԹ ՀԱՒԵՔԱԿԱՆ

ՀԱՐՑ ՍԻՒՆՀՈԴՈՍԱԿԱՆԱՑ

ԱՌ

ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԷ ՀԱՍԱՐԱԿՈՒԹԻՒՆ



13173

ՎԻԵՆՆԱ

ՄԻԹԱՐԵԱՆ ՏՊԱՐԱՆ

1911.

11 APR 2013

9735

ԵՐԿՐՈՐԴ ԹՈՒՂԹ ՀԱԻԱՔԱԿԱՆ

ՀԱՐՑ ՍԻԽՆՀՈՒՈՍԱԿԱՆԱՑ

ԱՌ Հ Ո Յ Կ Ա Թ Ո Ղ Ի Կ Է Հ Ա Ս Ա Ր Ա Կ Ո Ւ Թ Ի Ի Ն

Ս Ի Ր Ե Լ Ի Ո Ր Դ Ի Ք

Մեր հասարակութիւնն ունեց ձեռք խռովեալ վիճակի մը մէջ դտնուելուն, կը զգացուի ստիպողական հարկ մը՝ լուսաւորելու իրաց բովանդակ վիճակը, շոշափելով զլիսաւոր պատահարները: Այնչափ աւելի հրամայողական է սոյն պարտքն, որչափ աւելի այս շարժման հեղինակներն ուզած են ոչ լոկ ներկայացընել Սրբազան Հօր իրենց տեսութիւնները, թէպէտ դիմակաւորուած աւելի գեղեցիկ ձեւի տակ, քան որ կը դործածուէր ժողովներու եւ հրապարակական ցոյցերու մէջ, հասցա նաեւ հասարակաց դատողութեան յանձնել իրենց յիշատակարանը, մամլոյ տակէն անցընելով: Ասոր մէջ՝ սոյն խառն խնդրոյ վարդապետական մասին վրայէն կը թռչին կանցնին. կը ծածկեն այն ամէն մոլար կէտերը՝ որ կան իրենց կանոնադրի ծրագրին մէջ, որ է մի միակ պատճառ գրգռութեան իրենց կողմանէ, ու կասկածի եւ երկիւղի եկեղեցական իշխանութեան կողմանէ, կը ծանրանան ի մասնաւորի ամբաստանութեանց եւ մեղադրանքներու վրայ ընդդէմ գործոց Պատրիարքին, խնդիրը միայն մատակարարութեան տեսակիտէն ներկայացընելով:

Ամիսներ աշխատեցան ասոնք, ոչ միայն մեր երկրին մէջ, այլ նաեւ մեր երկրէն դուրս, վարկաբեկ ընելու համար Պատրիարքը, իբրեւ մի միակ յանցաւոր այս, ինչպէս կ'ըսեն, ճգնաժամին:

Չվարանեցան որեւէ կասկածի առջեւ, որեւէ թշնամանքի հանդէպ, որեւէ զրպարտութեան դէմը, բաւական որ յաջողին անոր կերպարանքը ներկել ամենազգուելի գոյներով:

Իսկ մեր բարեկամները, նաեւ դրսերը, շատ անգամ գրեցին. «տուէք մի անգամ ասոնց պատասխանը»:

Մենք երկայնամտութեամբ կը սպասէինք Սիւնհոդի, որպէս զի իրաց վիճակն վերջնականապէս ճշմարիտ լուսոյ մէջ դնենք:



1158-61

Արդ զայս այժմ կը կատարենք, ոչ թէ օտարներու սիրոյն համար, հապա ամէն բանէ յառաջ մեր հասարակութեան սիրոյն համար, որ կատարելապէս խաբուած է: Ի այց մենք գիտենք արդէն, որ շատերը պիտի ջանան զերծանիլ ճշմարտութենէն եւ անոր հարուածներէն, կարծել տալով ամէն արգարութիւն՝ իբրեւ թշնամանք ազգային կազմակերպութեան, մանաւանդ թէ՛ իբրեւ անձնական անարգանք:

Անոր համար կը հրատարակենք անմիջապէս, որ մենք կամք չունինք մէկու մ'անձնաւորութեան դպչելու, բայց իբրեւ կարգաւոր եւ ձեռնհաս դատաւորներ՝ մեր ժողովրդեան խղճմտանքի խնդիրներուն մէջ, ունինք եւ սեպհական է մեզնէ այն իրաւունքն ու պարտքը՝ հրատարակելու մեր դատավճիռն այն նիւթերու մէջ, յորս կը տեսնենք՝ որ հասարակաց խիղճն եւ հասարակաց կարծիքն զարտուղած է:

Եւ հիմայ պէտք ըլլալով խօսիլ ազգային ժողովոյ մասին, մենք հեռի ենք բողոքովին իւրաքանչիւր անդամին չար կամք մ'ենթադրելէն:

Մանաւանդ թէ՛ ընդ հակառակն համոզուած ենք, որ անոնց մէջ կը գտնուին շատ բարիներ, որոնք սակայն ուղիղ չեն ըմբռներ իրաց վիճակը. ուստի դիպուածներու լուրջ վիճաբանութիւն մը՝ իրենց աւելի մեծ լոյս եւ մեծագոյն բարիք պիտի մատուցանէ:

Սոյն տխուր պատմութեան մէջ արմատ ունին նաեւ այն ամէն մոլոր գաղափարներն, որոնք քանի մը տասնեակ տարիներէ ի վեր վերիվայր խառնակեցին մեր հասարակութիւնը եւ սպառնացան մեր Ազգեղեցոյն: Ասոնք ահաւասիկ հասունացան եւ տուին իրենց պտուղն այսօրեան վէճերու մէջ:

Արդարեւ պատմութիւնն այստեղ կ'երեւայ իբրեւ Ուսուցիչ Կենսաց:

Եւ արդեամբք անիկայ ապագայի ալ ուսուցիչ է. անիկայ կը բանայ մեր աչքերը՝ մեր վրայ յարձակող հոգեւոր հիւանդութիւններու բողոքներն եւ զարգացման վրայ. անիկայ ուշադիր կ'ընէ զմեզ թէ ուր կը գտնուինք, եւ մատնացոյց կ'ընէ այն ճամբան՝ զոր պէտք է պինդ բռնել, եթէ չենք ուզեր թաւալել աւերակաց մէջ:

Ահա այս պատմութիւնն յուշարար մըն է մեզնէ համար, եւ նաեւ սոյն պատճառի համար արժանի է համառօտակի ուսումնասիրուելու:

Սկսինք:

Ա. Մ Ա Ս Ն

Արովհետեւ Պատրիարքը հայ կաթողիկէ հասարակութեան հոգեւոր Պարլիմեն է, եւ ասոր հետեւութեամբք ստացած է քաղաքային արժանաւորութիւններ, հարկաւոր էր եւ է ցայսօր՝ որ ունենար կանոնադիր մը, կանոնաւորելու համար Պատրիարքի եւ ժողովրդեան մէջ գտնուած յարաբերութիւնը: Արդ, շարժումներն ու խռովութիւնները՝ բողոքը մինչեւ այսօր յառաջ կու գան զխաւորաբար այսպիսի կանոնադրի մը կազմութեան խնդրէն:

Մեր նշանաւոր Պատրիարքներէն մին փորձ փորձեց կազմել խորհրդատու մարմին մ'ազգային ներկայացուցչութեան, սահմանադրական ձեւով մը, եւ ասոր կանոնադրին

ծրագիրը, որ ոչ Սիւնհոգի մը մէջ, ոչ կառավարութեան կողմանէ, եւ ոչ ալ Հռոմի կողմանէ ընդունուած է: Եւ նոյն իսկ այն Պատրիարքն իր ծրագիրն ըստ արդարութեան նկատած էր զուտ փորձ մը, ըստ որում գրեթէ երբեք չգումարեց այսպէս կազմուած ժողովը, եւ թոյլ տուած էր՝ որ անորոշ գծերու մէջ շարժի:

Պատրիարքն յետոյ վրան սրբազրութիւններ կատարեց, եւ փոփոխութիւններ, որոնք շրջաբերականով մը ծանուցուեցան Ապիսկոպոսներու, եւ որոնք կանոնադրին իր կազմած վերջին խմբագրութիւնը կը կացուցանեն:

Թէպէտ եւ կանոնադիրը ճշմարտապէս գոյութիւն չունէր, ըստ որում եւ ոչ մէկէ մը հաստատուած էր, սակայն իբր առժամանակեայ հիմ մը նկատուեցաւ, եւ ուզուեցաւ մանաւանդ պետական Սահմանադրութենէն ետեւ՝ նոր ժողովոյ ընտրութիւնը կատարել յիշեալ կանոնադրին կարգադրութիւններուն համեմատ:

Սոյն ընտրութեան միջոցին՝ ահա բազմութիւն մը մարդիկներու, աւելի խաժամուժ ամբողջէն քան տեղացիներ, յարձակեցան սաստիկութեամբ եւ աղմկաւ, Պատրիարքին բնակարանը, ուր կը կատարուէր ընտրութիւնը, փշոցեցին կնիքները, խորտակեցին քուէարկիչները, պատռեցին քուէտոմները, անոնց տեղ դնելու համար սպառնալեօք եւ հաբեկմամբ նոր ցուցակ մ'ընտրեալներու, զոր պատրաստած եւ ներշնչած էին շարժման գլուխ անցնողները: Եւ այսպէս Պատրիարքն ստիպուեցաւ սպառնալեաց տակ՝ տեղի տալ բռնութեան:

Այսպիսի ընտրութիւններ, որոնք ահաբեկումն եւ սպառնալիքէ թերադրուած են, միշտ անվաւեր են. այսու հանդերձ այս կերպով կազմուած ժողով մ'ուզուեցաւ հանդուրժել:

Քիչ ետքը, երբ Սապպաղեան Պատրիարք հրաժարած էր, Սիւնհոգ հաւաքուեցաւ ի Ս. Պոլիս, նոր Պատրիարքի ընտրութեան ձեռնարկելու համար:

Հինգ ամիս անցաւ բողոքովին անպտուղ, մինչեւ որ կրցան ընտրութեան ձեռնարկել, վասն զի ժողովը միշտ կը մերժէր ընտրելիներու ցուցակը տալ, եւ ժամաւ վաճառ կ'ըլլար վիճելով, թէ պէտք է արդեօք անմիջապէս ձեռնարկել, նոյն իսկ առանց Պատրիարքի, կանոնադրին քննութեան, եւ կամ արդեօք նախ պէտք էր ընտրութիւնը կատարել, առ որ կ'ուզէր բռնադատել ժողովն, ընդդէմ իրաւանց եւ օրինաւորութեան: Իսկ Սիւնհոգը կը պահանջէր նախ ընտրութիւնը կատարել, միտ դնելով կանոնական իրաւանց, ինչպէս պարտքն էր, թէ չի կրնար նոր գործողութիւն մը կամ տրամադրութիւն մ'ընել ի պարապութեան Աթոռոյ:

Յայտնի է որ ծրագրի մը քննութիւնը կատարելու համար երկու բան կը պահանջուի. նախ՝ պէտք է ծրագիրը պատրաստուած ըլլայ, եւ երկրորդ՝ ընթեռնել վիճակի մէջ ըլլայ:

Արդ, վերջապէս երկար եւ ծանրատաղտուկ վիճաբանութիւններէ ետեւ, դժնդակ եւ ամօթալից վարմունք մը կրելէն ետեւ, Սիւնհոգն առ սէր խաղաղութեան եւ ի գլուխ հանելու համար Պատրիարքի ընտրութիւնն, որ իր մի միակ նպատակն էր, խոստացաւ զբաղիլ կանոնադրին ծրագրովը, Պատրիարք ընտրելէն անմիջապէս ետքը:

Այսպէս ընտրութիւնը կատարուեցաւ, ընտրեալ Պատրիարքն հասաւ Պոլիս իր Ատանայի թեմէն, Սիւնհոզը պատրաստակամութիւն յայտնեց ծրագրին քննութեան: Հակառակ այն ծանրատաղտուկ պնդման, զոր ցոյց կու տային աշխարհականք յառաջ քան զընտրութիւն Պատրիարքին իրենց առաջարկութեան մասին, զարմանալի եղանակաւ կը տեսնուէր՝ որ այն հռչակեալ կանոնագիրը տակաւին պատրաստուած չէր: Յետոյ, երկար ժամանակ օրէօր ձգձգելէն ետեւ՝ ի վերջոյ ներկայացուեցաւ ձեռագիր մը, որուն համար կ'ըսուէր թէ՛ ըլլայ աշխատասիրուած ծրագիր մը. մինչդեռ գրուած էր իրարմէ անջատ թղթեակներու վրայ, եւ այն աստիճանի անընթեռնելի, այնչափ խճողեալ արբազրութիւններով, որ քննիչ յանձնաժողովոյ մէջ, որ Պատրիարքէն անուանուած էր, նոյն իսկ գրող հեղինակն հազիւ կրնար ընթերցման կնիքները լուծել:

Հազիւ երեք ամիս ետքը ծրագիրը տպուած եւ պատրաստ էր:

Բայց ի՞նչ հանդիպեցաւ:

Յանձնաժողովոյ երկու քահանայ անդամներէն մէկը, հրապարակաւ բողոք բարձաւ սոյն տպեալ ծրագրին դէմ: Յայտարարեց որ տպեալ բնագիրը բոլորովին խարդախուած է, ըստ որում յատկապէս նկատողութեան առնուած չէին յանձնաժողովոյ եզրակացութիւնները, եւ շատ բան տպագրին մէջ այլայլած էին, եւ այն՝ ըստ հաճոյս:

Թէպէտ եւ այս բողոքի դէմ ելան յանձնաժողովոյ ուրիշ անդամներ, եւ սակայն չկրցան բողոքողը սուտ հանել, չկարենալով ներկայացընել վաւերական ձեռագիրը, որ խորհրդաւոր եղանակաւ մ'անհետ կորսուած էր:

Սակայն Սիւնհոզի եւ Պատրիարքի կողմանէ ի վերջոյ այնպէս վարմունք ցոյց տրուեցաւ, որ իբր թէ բնաւ բան մը հանդիպած չըլլայ:

Պարով Ապիսկոպոսաց եւ աշխարհականաց Յանձնաժողովին՝ տպագրութենէն յառաջ զանազան նիստեր ունեցաւ, դիտողութիւններ ըրաւ, որոնք առ հասարակ ընդունելութիւն չգտան աշխարհական անդամներու կողմանէ: Այլ որովհետեւ կարելի չէր համեմատական քննութիւն կատարել եւ դատողութիւն մը կազմել ներկայացուած ծրագրին վրայ՝ առանց աչքի առջեւ ունենալու ամբողջական եւ լրացեալ բնագիր մը, միւս կողմանէ այսպիսի աշխատութիւն մը շատ պիտի երկարաձգուէր, մինչդեռ ստիպողական հարկ կար Ապիսկոպոսներու վրայ իրենց սեպհական թեմերը դառնալու, որոնցմէ շատ ժամանակէ ի վեր հեռացած էին, երկու կողմը միաբանեցան՝ որ ծրագիրը տպագրուի, եւ անկէ ետեւ Ապիսկոպոսաց քննութեան ենթարկուի:

Պատրիարքն հաստատեց սոյն միաբանութիւնը եւ համբերութեամբ սպասեց որ կանոնագիրը տպագրուի:

Այդ սոյն ծրագիրը տպուեցաւ, ինչպէս վերն յիշեցինք, եւ Պատրիարքին ներկայացուեցաւ, ասիկայ օրինակները զրկեց Ապիսկոպոսներուն 17 Յունուար 1911 թուակիր շրջաբերականով, որուն մէջ այն վայրկենէն կազարարէր Ապիսկոպոսներուն սոյն խօսքերով. «Ինչպէս պիտի տեսնէք, եւ ինչպէս կը խոստովանի ինքն իսկ այն յանձնաժողովը, որ յօրինած է զայս, շատ կէտեր կան, զորոնք կարելի չէ

ընդունիլ ոչ Պեր. Ապիսկոպոսաց կողմանէ, եւ ոչ ալ Սիւնհոզէն. վասն զի հակառակ են եկեղեցական օրինաց եւ բարեկարգական կանոնաց, եւ աշխարհականները շատ միջամուխ եղած են եկեղեցական եւ հոգեւոր իրերու»:

Այլ իրօք շատ շուտով երեւեցաւ, որ սոյն ծրագիրը ճշմարտապէս անընդունելի էր. սոյն համոզման մէջ հաստատուեցանք նաեւ Տարածման Հաւատոյ Ս. Ժողովոյ 14 Փետր. 1911 թուակիր նամակով, որուն մէջ կ'ըսուէր՝ թէ նկատելով որ Պատրիարքը հոգ յանձն առած է ծրագիրը համօրէն Ապիսկոպոսաց ղրկելու, «որպէս զի քննեն զայն, եւ նշանակեն իրենց դիտողութիւնները ծրագրին յօդուածներու վրայ», կ'աւելցուէր. «կարելի չէ ուրեմն խնդիր ընել այս կամ այն յօդուածի մասին պարզ եղանակաւ որովհետեւ կատարելու: Խնդիրը հիմնական է, սկզբունքներու եւ կանոններու վրայ է. իսկ սկզբունքներու եւ կաթողիկէ եկեղեցական իրաւանց կանոններու վրայ պէտք չէ իրաւախոհ ըլլալ»:

Այլ իրօք՝

Հարկաւոր է որ սկզբունքներուն վրայ միաբանուի, եթէ կ'ուզուի վիճաբանութեան մասնել եւ որոշումներ տալ մասնական իրերու:

Եթէ ընդհակառակն սկզբունքներն իրենց մէջ բացարձակապէս կը զարտուղն, ամէն վիճաբանութիւն ինքն ըստ ինքեան ի բաց մերժուած է:

Եթէ, օրինակի աղաղաւ, մէկը զար ինձի եւ բւեր. «Աս կ'ուզեմ քու դրասներդ առնուլ տանիլ, հիմայ վիճենք՝ թէ ինչպէս եւ երբ կրնանք կատարել զայս», ես իրեն պիտի պատասխանէի պարզապէս. «Այս նիւթի վրայ ստուգիւ չեմ կարող վիճաբանիլ. իմ դրամն իմն է եւ կը մնայ իմն»:

Նոյն բանն է այս դէպքիս ալ:

Այսպիսի պարագաներու մէջ մեր պատասխանն ուրիշ բան չէր կրնար ըլլալ, եթէ ոչ՝ ժխտական:

Այլ իրօք մեզմէ ոմանք իրենց դատողութիւնները գրեցին Պատրիարքին՝ բողոքելով այդ ծրագրին դէմ, ոմանք ալ Ս. Ժողովոյ նամակն ընդունելէն ետեւ՝ ետ կեցան քննութիւնը շարունակելէն. առ հասարակ յետոյ երբ Պատրիարքին մէկ շրջաբերականէն իմացանք, որ շատ մերձաւոր ժամանակէն Սիւնհոզ մը պիտի գումարուի, ամէնքս վերապահեցինք այն պարագային մեր վերջնական պատասխանը: Ասկէ կը տեսնէք լաւ՝ որ արդեօք որպիսի հիմ ունի այն ամբաստանութիւնն ընդդէմ Ապիսկոպոսաց, թէ իրենց խոստումը պահած չըլլան:

Այս ամէն ըսուածներն առաջին շրջանն է վէճին. զանք երկրորդին:

Բ. Ս Ա Ս Ն

Ազգային ժողովոյ եւ Պատրիարքին յարաբերութիւնները:

Պարելի չէ մի առ մի թուել բոլոր եւ առանձինն դիպուածները, բայց պիտի շօշափենք զիսաւոր շրջանները, որոնցմէ կը լուսաւորուին կրքերու յառաջ բերած խառնակութիւններն եւ նպատակաւոր վախճանները:

Վերջին տխուր դեպքերու պատճառը մեծաւ մասամբ պէտք է փնտռել՝ երեսփոխանական նոր ձեւին կուրաբար նմանելու մոլեգնութեան մէջ:

Շատերուն աչքին առջեւ շողշողացող գաղափարականն էր երեսփոխանականութիւնը (parlementarisme) մուծանել ազգային կենաց խորքերը:

Հրապուրիչ կերեւան երեսփոխաններու եւ իրենց սենեկին վիճաբանութիւնները. եւ քաղաքային արբեցութիւնը, որ շատ ժամանակ չէ գրաւեց շատերը, բոլորովին զանց առնել տուաւ հանդարտութեամբ խորհելու հարկաւորութիւնը:

Մինչդեռ հանդարտութեամբ խորհիլ այս դեպքին՝ ոչ միայն պատեհ էր, այլ եւ բացարձակապէս անտնօրինելի:

Որովհետեւ մեր մէջ, նախ քան զամենայն, կը պակսէին երեսփոխանական ժողովոյ մը նախնական էական պայմանները, այն է՝ նախ եւ առաջ իշխանութեան հաւանութիւնը, եւ այսպէս ուրիշ բան յառաջ պիտի չգար, եթէ ոչ տարօրինակ հակասութիւն մը. երեսփոխանական ժողով մը, օրէնսդիր մարմին մը, առանց որեւէ տեղէ հեղինակութիւն ստացած ըլլալու, առանց մէկէ մը ձեռնհասութիւն շնորհուած ըլլալուն: Հետեւաբար երեսփոխանականութեան հետամտած բոլոր աշխատութեան մէջ՝ ուրիշ բան չի կրնար ըլլալ, եթէ ոչ առերեւութականութիւն մը, անօրուտ եւ վնասակար:

Վնասներէն ամենէն փոքրիկն է ժամանակի կորուստն, յարատեւ վիճաբանելն, մշտնջենաւոր բանակցութիւններ, որոնք դրական աշխատութեան հարկաւոր բովանդակ ոյժը կը ջլատեն բարեմօյն անձինքներու մէջ:

Իայց աւելի վնասակար էր սոյն խաղն ուրիշ իմաստով. վասն զի զամէնքն երեսփոխանական ձեւերու կազմակերպելու համար՝ չէին յարգուեր արդար սահմանները:

Թերեւս անճիշդ չէ մեր սա նմանութիւնը: Շատերը կը նմանին անոր՝ որ միտքը դնելով լայնածաւալ շինութիւն մը կանգնել, եւ հազիւ թէ հողի փոքրիկ տարածութեան մը վրայ տրամադրութիւն ունենալուն, սաստիկ փորձութիւն կը զգայ մերձաւորին դաշտին վրայ յարձակում գործելու:

Նոյնպէս եւ այստեղ. բաղձանք կը զգացուի շատ յաճախ ուրիշ սեպհականութեան, կ'ուզենք ըսել Պատրիարքին իշխանութեան վերապահուած սեպհականութեան: Եւ այսպիսի իշխանութիւն բոլորովին կապտուած կողպտուած է ամէն բանէ:

Որովհետեւ երեսփոխանականութիւնն որեւէ սեպհական իշխանութիւն չունէր, օրէնսդրական որեւէ կարողութիւն, յափշտակեց զայն, եւ այն՝ ի վնաս Պատրիարքին:

Եւ որովհետեւ կարելի չէր որ երկու օրէնսդիր գործիչներ միաժամանակ պաշտօն վարէին, կերպով մը՝ գործնականապէս վար ձգուեցաւ Պատրիարքն իր պաշտօնական գիրքէն:

Իայց խօսքով՝ անշուշտ ոչ. խօսքով՝ նոյն իսկ բարձրացուեցաւ, ըսուեցաւ որ Պատրիարքն ուրիշ ամենէն վեր է. բայց այս կեղծուպատիր ձեւերով անիկայ իրապէս կապտուած էր իր բոլոր իշխանութիւններէն:

Մենազգրեցիկ միջոցն համարուեցաւ այն որոշումն, որ ձայներու առաւելութեամբ պիտի սահմանուէր, եւ այն կամայական ստեղծումն զահերիցու մ'այն ժողովոյն, որուն անուանական կոչումն էր գործերու գլուխ՝ ատենապետ. բայց իրականապէս ճշմարիտ գահերէցն էր, մանաւանդ թէ մի միակ ճշմարիտ եւ իրական գահերէց:

Պատրիարքը վերածուեցաւ պարզ հանդիսատեսի մ'աստիճանին:

Ոչ միայն յափշտակուեցաւ իր ձեռքէն իրաւաբանական իշխանութիւնը՝ որ իրեն միայն եւ առանձինն յանձնուած էր կառավարութեան եւ Նշկեղեցւոյ կողմանէ, հապա նաեւ անիկայ չէր կարող այլ եւս եւ ոչ իսկ ժողովի հրաւիրել, կամ հրաւիրման դէմ ակնարկութիւն մ'ընել. եւ ոչ իսկ ազդեցութիւն մ'ունէր հրաւիրելու օրն ու ժամն որոշելու եւ գործերու օրակարգը դնելու:

Ժողովն ինքնին կը շինէր ու կ'աւերէր ըստ հաճոյս, եւ վերջապէս յափշտակեցին նաեւ զուտ հոգեւոր իրերու եւ Պատրիարքարանի գործերուն եւ որոշումներուն վրայ տրամադրելու իշխանութիւնը:

Եւ երբ Պատրիարքը կը բողբէր գործելու սոյնօրինակ եղանակին վրայ, ասոնք կը պատասխանէին իրեն միշտ պարզապէս. «Նսիկայ Պատրիարքին անձնական մէկ կարծիքն է, որ չի պարտաւորեր զիրենք», եւ նոյն իսկ պատասխան կը տրուէր. «Մոյոք չէ որ այս խնդիրը կրօնական գործերու կը վերաբերի»:

Ոչ միայն Պատրիարքին իրաւասութիւնը կ'իջեցուէր ըրկ անուանական բանի մը, ոչ միայն այս, այլ եւ իբրեւ հոգեւոր գլուխ իր նուիրապետական սուրբ աստիճանին մէջ ուրիշ բան չէր այլ եւս՝ եթէ ոչ ստուեր մը. ոչ միայն իրեն թոյլ չէր տրուեր նախագահելու պաշտօնը, հապա նոյն իսկ չունէր այլ եւս որեւէ պարզ երեսփոխանի մը պաշտօնն ու զիրքը, վասն զի եւ ոչ իսկ քուէ մը տալու իրաւունք ունէր:

Ուստի, շնորհուած էր իրեն միայն որեւէ հիւրի մը պէս զալ ժողովոյ, եւ վերջապէս այս ձեւին տակն անգամ՝ չունէին անոր հանդէպ եւ ոչ իսկ ամենատարրական ակնածութիւնը, որ ամէն տեղ ցոյց կը տրուի որեւէ հիւրի մը հանդէպ:

Եւ, հիւրի մը ցոյց կը տրուին մեծարանաց նշաններ:

Ինդհակառակն Պատրիարքին անարգանք ցոյց տրուեցաւ:

Նրեսփոխանական ձեւերու ներքեւ՝ իրեն դէմ արձակուեցան, իրեն ներկայութեան եւ բացակայութեան, թունաւորեալ եւ վշտացուցիչ ամէն տեսակ սլաքներ:

Իրենք իրենց ներեցին կարգալ թշնամական նամակներ, որոնք (միտ դուք դէպքին) ընթերցողներուն զգացումներուն ամենահաւատարիմ թարգմաններն էին, եւ միշտ յարմարագոյն ժամանակին ի վեր կ'երէին:

Եւս նամակներն ոչ ցանցառ կը բովանդակէին թշնամանակեց անարգանքներ ընդդէմ Պատրիարքին, եւ անոնց շարժառիթն էր միշտ սրբագործել իրենց գաղափարը՝ տիրելու եկեղեցական իշխանութեան վրայ:

Պատրիարքն ստիպուած էր հրապարակաւ կրել այս ամէնն իբրեւ հիւր, իւր սեպհական բնակարանին մէջ, իւր սեպհական ժողովրդեան առջեւ:

Եւ կ'ըսէին թէ այսպէս է երեսփոխանութիւնը:

Իայց արդեօք ամէն երեսփոխանական ժողովներու մէջ ի զօրութեան չէ՞ն միթէ օրէնքներ, որ կ'արգելուն յարձակում գործել ոմանց ոմանց վրայ:

Եւ նոյն իսկ ազգին պատիւը, նոյն իսկ իւրաքանչիւրին անձնական պատիւը չէր հրամայեր իրենց տալ այն յարգութիւնը, սոյն տարրական ակնածանքն այն անձին՝ որ ազգին հոգեւոր եւ մարմնաւոր Պլուխն էր:

Պատրիարքին եւ ժողովոյն յարաբերութիւնը:

Պատրիարքին զիրքը վերջին աստիճանի դժուարացած էր: Իրեն հանդէպ կար լաւ կազմակերպեալ ահարկման գործ մ'ու գործելու կերպ մը, որ հազուած էր երեսփոխանականութեան ձեւեր:

Իրենց արամադրութեան տակ էր չկաթողիկէ մամուլը, որուն ակնարկելովը՝ զրգութիւնը կը հեղուէր ժողովրդեան խաւերը: Բարիները կը ձգձգուէին դէպ ի մոլորութիւն, եւ Պատրիարքն իրապէս կղզեացեալ մնացած էր:

Ընկիւյ յաճախ յայտարարեց՝ որ այսպիսի կազմակերպութեան դէմ հակազդե-
լու պիտի ձեռնարկէ, բայց ուրիշ կողմանէ ստիպուած էր միշտ յետաձգելու զայս:

Եթէ իրեն թողուած չէր եւ ոչ իսկ այնչափ իշխանութիւն՝ որ կարենար ժողովոյ մ'որն ու ժամը որոշել, եթէ նոյն իսկ հրաւիրազիրներուն ստորագրել կարող չէր, ի՞նչպէս պիտի կրնար լսել ըլլալ՝ որեւէ էական ձեռնարկութեան մը մէջ: Ի՞նչպէս պիտի կարենար դէմ կենալ յորձանքի մը բռնութեան:

Բոլոր իր յոյսը Սիւնհոզին վրայ դրած էր:

Ետով վստահելով անոնց կրկնակի խոստումներուն՝ որ Եկեղեցւոյ իրաւանց եւ կանոնաց դէմ որեւէ բան պիտի չգործեն, վստահելով Սիւնհոզին ազդեցութեան վրայ՝ զոր պիտի գումարէր, հանդուրժեց այն ծրագրին քննութեան:

Եւ սակայն ասոր մէջ անիկայ բոլոր ուշադրութիւնը կենդրոնացուցած էր խուսափելու մէկ բանէ, այն է՝ ժողովոյ մէկ որոշման, հասարակական եւ քաղաքային հաւանութեան արժանանալէն, այնպէս որ Սիւնհոզն ամենադժուարին կացութեան մէջ իյնար, այն է արդէն կատարուած գործի մ'առջեւ գտնուէր:

Ինքն Պատրիարքն ուղղակի ոչինչ կարող էր ընել. բայց անուղղակի կը յուսար՝ որ իր բարութեամբն ու համբերութեամբը, իր անհատական եւ անձնական համարմամբը պիտի կարենայ չարագունին առջեւն առնուլ:

Եյսպիսի յուսով թողուց Վ. Պոլիս եւ մեկնեցաւ Հոռոմ:

Նաեւ ուրիշ տեսութեամբ մ'ուզած էր հանդուրժել այն հանդիպածներուն. վասն զի ժողովոյն մէջ կային նաեւ բազմաթիւ չափաւորականներ, որոնք բարեմտութեամբ կը գործէին, եւ կը յուսացուէր, որ եթէ իրենք աւելի զօրանային, շատ բան կրնային գործել արդար դատին համար:

Բայց դժբախտաբար չկրցան զօրանալ: Եյսոր ալ համոզուած ենք իրենց բարի խղճին եւ բարեմտութեան վրայ, եւ անոր համար կը ցաւինք՝ որ պէտք եղաւ բովանդակ ժողովը դատապարտել, որոնց մէջն էին նաեւ ասոնք:

Սակայն համոզուած ենք բոլորովին, որ ասոնք, երբ վերահասու ըլլան իրենց առջեւ հանդիպածներուն, պիտի բանան իրենց աչքը ճշմարտութեան:

Գ. Մ Ա Ս Ն

Վերջին խզման խնդիրն ի միտ առնուլ համար, հարկ է որ վերադառնանք անկէ յառաջ պատահածներու պատմութեան:

Երբ ամէնքն հասկըցան՝ որ Նպիսկոպոսները եւ ոչ իսկ վիճաբանութեան նիւթ պիտի կարենան նկատել նոր կանոնագիրը, վասն զի այն ծրագրին ամբողջովին մոլորական սկզբունքներու վրայ հիմնուած էր, ազգային ժողովոյ անդամները յայտարարեցին Պատրիարքին, որ պիտի փոխեն կանոնագիրն անոր բաղձանքներուն համեմատ:

Պատրիարքն յօժարակամ հաւանեցաւ այսպիսի առաջարկութեան մը, որուն մէջ կը կարծէր թէ պիտի գտնէ խաղաղ լուծման մ'առհաւատքեայն:

Սակայն ի զուր սպասեց, որ խոստումը կատարուի:

Վանոնագրին մէջ էական փոփոխութիւններ ընել մտածելէ շատ հեռի էին:

Վացութիւնն օրէօր աւելի դժուարին եւ անհանդուրժելի կը դառնար Պատրիարքին:

Վասն զի, ի՞նչ պիտի մտածէին իր մասին իր թեմական Նպիսկոպոսները, եթէ իմանային՝ որ անոնք ծրագրին առջեւ սկզբունքներուն փոփոխութեան վրայ աշխատելու տեղ, իրականապէս կը շարունակէին նոյն իսկ ծրագրին վրայ վիճաբանել, այսպէս՝ ինչպէս որ ներկայացուած էր:

Արնար այնպէս երեւալ՝ որ Պատրիարքը թշնամական զիրք մը բռնած ըլլայ հանդէպ Սիւնհոզի:

Եյսմ ըմբռնեց Պատրիարքը, որ ասոնք զինք կը խաբեն:

Եպագային համար իր բովանդակ յոյսը նոր Սիւնհոզն էր, եւ մինչ այն՝ անիկայ ջանաց նոյն նպատակի համար դէթ այն մտօք գործել, այն է՝ այնպէս ընել, որ ժողովոյ կողմանէ ամենեւին որոշում մը չըլլայ, որ կարենայ վտանգի մէջ դնել Պատրիարքին անունն ու իշխանութիւնը:

Եւ բաւական էր որ այս չհանդիպէր, թոյլ տուաւ որ ամենայն ինչ իր ընթացքը շարունակէ:

Պատրիարքին այնպէս երեւցաւ՝ որ ժողովոյ կողմանէ խոստացուած նորագոյն ապահովութիւնները, եւ իր փոխանորդը՝ որ ի բացակայութեան Պատրիարքին՝ ամէն անհամաձայնութենէ եւ յայտնի բախիւններէ պիտի խորշեր, բաւական ապահովութիւններ էին իրեն համար, որ այսպիսի անձկութեան մէջ գէթ համբերութեամբ ժամանակ անցնէր, մինչեւ Սիւնհոզն հաւաքուէր:

Եւ սակայն աշխարհականներն, հակառակ անոր՝ որ իր փոխանորդն ամենայն եղանակաւ կ'աշխատէր զիրենք տարհանողել, վերստին սկսան այնպիսի ձեռնարկութիւններու, որոնք զարձեւալ առաջնորդեցին վիճաբանութիւնները դէպ ի վտանգաւոր ճանապարհ:

Եյլ եւս Պատրիարքը չէր կարող վայրկեան մ'իսկ վարանիլ իրերու սոյն վիճակին մէջ պատասխանատուութիւնը վրայէն նետելու:

Վ. Պոլսոյ մէջ հանդիպած դէպքերը պէտք էր որ Պատրիարքին՝ իբրեւ կրօնական եւ քաղաքական զիւոյ վրայ ճշուում գործէին:

Ուստի անիկայ կը գտնուէր այս երկուքի ընտրութեան առջեւ. կամ վրան առնուլ պատասխանատուութիւնն այն ամենուն՝ որոնք ցայժմ հանդիպած էին եւ զեռ պիտի հանդիպէին. եւ կամ՝ լուծել ժողովը: Եւ որովհետեւ առաջինը չէր կրնար իր խղճմտանքին հետ համաձայնեցնել, բնականապէս ընտրեց երկրորդ մասը: Եւ ընդհանրապէս, այն վայրկեանին՝ երբ հատաւ ամէն յոյս՝ որ նոր կանոնադիրը կարենայ ստուգիլ ուղղուիլ Եկեղեցւոյ սկզբունքներուն համեմատ, Պատրիարքին աշխատակցիլը կանոնադիրն՝ ոչ միայն իր անձին եւ իր զլքին մեծապէս վտանգուելուն պատճառ պիտի ըլլար, այլ նաեւ ուրիշ կողմանէ իր Եպիսկոպոսները մոլորութեան առաջնորդած պիտի ըլլար, մանաւանդ թէ՛ գայթակղութիւն մը պիտի ըլլար:

Վասն զի, Եպիսկոպոսներէն ոմանք արդէն Պատրիարքին պատասխան գրած էին միաձայնութեամբ, որ իրենք ամբողջովին կը մերժեն կանոնադիրն սկզբունքները. իսկ ուրիշներ այն կարծիքն ունէին՝ որ Ս. Ժողովոյ նամակէն ետեւ անկարելի է այն հիման վրայ վեճարանութեան մտնել. մինչդեռ ժողովն, որուն մի միակ պատասխանատու անձն ինքն իսկ Պատրիարքն է, կը յամառէր այն որոշման վրայ՝ թէ ամենեւին չի փոխեր այն միտքերը՝ որ ընդունուած են կանոնադիրն մէջ, հապա անոր հակառակ աւելի զօրաւոր կերպով կը պարզէր, հաստատուն կենալով մոլորական սկզբունքներու վրայ:

Ուրեմն Պատրիարքը կամ պէտք էր լուծել ժողովը, կամ ինքն անձամբ՝ կառավարութեան եւ Հռոմայ առջեւ, մասնակից պէտք էր մնալ ժողովոյն մոլորութիւններուն, թիկունք հոգեւորական, պաշտպան՝ Եկեղեցիէն եւ Եպիսկոպոսներէն դատապարտուած սկզբունքներու:

Եւ աւելցնենք ասոր՝ որ այդ որոշումները կրնային մեծ վնասու պատճառ ըլլալ հայ ազգին, նոյն իսկ ազգային տեսակիտէ:

Եյսպէս, օրինակի ազգաւ, հակառակ քանի մ'եկեղեցական անդամներու համոզեցուցիչ դիտողութեանց, որոշուած էր՝ որ նաեւ քանի մը հայ Եպիսկոպոսներ, որ օտար պետութեան մէջ կը գտնուին, պէտք է Պատրիարքութեան իրաւասութեան վերաբերեալ համարուին:

Ինչեր պիտի ջնաթէին օտար պետութիւններ:

Եպիսկայ յանձն ձգել չէ՞ պատասխանատուութիւնն այն հակազդեցութեան, զոր կրնայ գործել օտար պետութիւն մը, որուն հետեւութիւնները տխուր պիտի ըլլային մեր ազգայիններու համար, որոնք այն պետութեան մէջ կը գտնուին:

Թէպէտ Պատրիարքը շատ լաւ գիտէր այս ամէն պատճառները, ինքն չ'ուզեր նոյն իսկ այս պարագային առանձինն յանձն առնուլ իր որոշման պատասխանատուութիւնը, հապա ամենայն ինչ կը ներկայացրնէ Սրբազան Հօր:

Եյսպէս գործելու պարտական էր անիկայ առաջի խղճի, ինչու որ կանոնադիրը կը յարձակէր ամենահիմնական սկզբունքներու վրայ, ինչու որ Հռոմ արդէն ինք զինք յայտնած էր այսպիսի առաջարկութեան հանդէպ, ինչու որ պէտք էր այժմ հաշիւ տալ Հռոմայ իրերու վերջին ընթացքին վրայ, եւ վերջապէս ինչու որ մեր Եկեղեցւոյ մէջ առնուելի ամենակարեւոր քայլին մէջ՝ կարելի չէր բանի մը ձեռնարկել առանց Օսլոյի Պաշտպան Վաչագոյ:

Ի այց միտ դրուի նաեւ անցողակի որ նոյն ժողովն, Պատրիարքին վերջին հովուական թղթէն յառաջ, արդէն որոշած էր ամբաստանել Հռոմայ առջեւ Պատրիարքը, եւ բովանդակ խնդիրը Սրբազան Հօր դատաստանին ներկայացրնել:

Սրբազան Հայրն հաստատեց Պատրիարքին բռնած դիրքն, եւ Պատրիարքն՝ որ կանխաւ կրկին նամակներով առանձնական կերպով յայտնած էր իր կարծիքն իրաց վեճակին վրայ, այժմ հրատարակեց հովուական թուղթ մը, որով պաշտօնապէս կը լուծէր ժողովը:

Լուծելու գործողութեան օրինաւորութիւնը:

Պատրիարքը կատարելապէս իր իրաւունքին մէջ էր ժողովը լուծելուն մէջ. վասն զի իրօք՝ թող տալով Պատրիարքին նոյնն ընելու զխաւոր իրաւունքը, կային ուրիշ շարժառիթներ:

Ժողովն իրապէս, ինչպէս արդէն դիտեցինք եւ ապացուցինք, բոլորովին ապօրինաւոր կերպով ընտրուած էր:

Ընտրողներ կրնային միայն անոնք ըլլալ, որոնք որոշեալ տարիք մը պիտի ունենային, եւ Պատրիարքարանի ազգային տուրքն ամբողջովին վճարած պիտի ըլլային:

Ի այց հակառակ այս կարգադրութեան, ինչպէս ամենուն յայտնի է, նաեւ իրաւունք չունեցող ընտրողներ ձայն տուած էին:

Ի այց աստի՛ ընտրութիւնը կատարուած էր ահաբեկման ազդեցութեան տակ:

Եւ խնդիրը բնաւ չի փոխուիլ այն պարագային ալ, որ Սպապողեան Պատրիարք ասոր հաւանութիւն տուած էր:

Եյս հաւանութիւնը կրնար լիակատար իրաւամբ ջնջուիլ իր յաջորդէն, բայց նախ եւ յառաջ այս հաւանութիւնը խլուած էր բռնութեամբ, անոր համար ինքնին անվաւեր էր:

Սիւնհոզն ու Պատրիարքը յետոյ հանդուրժեցին սոյն վեճակին առ սէր խաղաղութեան, բայց զայն բնաւ չընդունեցան եւ չհաստատեցին:

Ի այց ասկէ՛ ժողովն իր ձեռնհասութենէն անդին անցաւ եւ գործեց ապօրինաւոր կերպով:

Եյժմ ժողովոյ գործերը բոլորովին ապստամբական կղան, այնպէս որ այլ եւս ուշադրութիւն չէր ընել Պատրիարքին եւ անոր փոխանորդին բողբներուն, եւ կը սպառնար անհամար վնասներ հասցընել Եկեղեցւոյ եւ հասարակութեան:

Եյս ուղղութիւններն իրենց նեցուկը գտան, երբ ժողովն ընտրուեցաւ: Եյն ատեն յայտնապէս ի վեր երեւցաւ՝ թէ իրապէս ինչ կը մտածուէր Պատրիարքին իշխանութեան մասին: Եւ ո՞վ պիտի կարենայ հաշուել այն գործողութիւնները, որոնց նպատակն էր ուղղակի ապստամբութիւն յարուցանել Պատրիարքին դէմ:

Ժողովոյ նատրուն շարունակուիլը, թէպէտ ժողովը լուծուած էր, շրջաբերական նամակն ընդդէմ վարդապետութեան Հովուականին ուղղեալ առ հասարակութիւնն, բռնութեամբ արշաւել Պատրիարքի բնակարանը, նոր կանոնադրի վերստին տպագրութիւնը, եղան այն գործողութիւններն, գործողութիւններ պարզապէս ապստամբական՝ անցեալ ժողովոյն:

Այժմ արդէն ամբողջովին մէկդի նետուած էր դիմակը, եւ պատրիարքական իշխանութեան տեղ՝ կանգնուած էր սեպհական իշխանութիւն մը:

Գ. Մ Ա Ս Ն

Ներկայացուած գործողութիւններու վրայ ընդհանուր դիտողութիւններ:

Ներկայացուած գործողութիւններու հիման վրայ՝ երեք առարկութիւն կ'ընենք.

1. Ժողովը չպահեց Սիւնհոզին տուած իր խոստումը՝ պահելու հին կանոնադրին ամէն կարգադրութիւնները:
2. Յափշտակեց Պատրիարքին իրաւասութիւնը, որմէ յառաջ եկան բոլոր այդ ապօրինաւոր եւ ապստամբական գործողութիւնները:
3. Կռիւ Սիւնհոզին եւ Պատրիարքին դէմ:

Ա. Կ Է Տ

Խորտմնազանցութիւն:

Թէպէտ եւ ժողովը պարտական էր պահել կանոնադրի հին ծրագիրը, սակայն բոլորովին բռնաբարեց իր պարտականութիւնը, եւ այն՝ էական կէտերու մէջ, որոնք ամբողջովին այլափոխեցին կանոնադրի հին ծրագրին հոգին ու բնութիւնը: Այս մասին երկու դէպք ի վեր հանենք՝

1. Պատրիարքին արգելիչ իրաւունքը (veto):
 2. Աշխարհական նախագահի դրութիւնը:
- Կանոնադրին հին ծրագրին մէջ երեք կերպով արգելիչ իրաւունք վերապահուած էր Պատրիարքին: Նախ եկեղեցական գործերու մէջ արգելիչ իրաւունք ունի: Արդիւրդ՝ այն գործերուն մէջ, որոնք իրեն կարծիքին համեմատ՝ կրնան օսման նեան իրաւանց դէմ ըլլալ: Աւ երրորդ՝ այն ամէն գործերու մէջ ունի լռելեայն արգելիչ իրաւունք, երբ միայն իրեն տրուած է գործադրական իշխանութիւն, իբրեւ պատասխանատու ամենայնի:

Այն արգելիչ իրաւունքը բոլորովին ջնջուեցաւ, թէպէտ խօսքով՝ ոչ, բայց գործով՝ այո՛: Ամէն անգամ որ Պատրիարքը կը բողբէր՝ երբ ժողովը կը սկսէր եկեղեցական գործերու միջամուխ ըլլալ, իրեն կը տրուէր այն հաստատատիպ պատասխանը՝ թէ ասիկայ անոր անհատական կարծիքն է, այնպէս որ գործնականապէս իրօք ջնջուած էր արգելիչ իրաւունքը: Գործադրութիւնը, թէպէտ քիչ ետքը, պարզապէս ժողովին յատուկ բան մը համարուեցաւ, ինչպէս՝ գաւառներու մէջ շրջաբերականներ զրկելով, եւ այլն:

Նկատմամբ նախագահին խնդրոյն՝ կանոնադրի հին ծրագրին սրբագրեալ օրինակին մէջ (որ էր միակ գործադրուածը) պարզապէս ատենադպիրի վրայ խօսք

կ'ըլլայ, բայց ոչ բնաւ՝ ատենապետի վրայ: Լակ նախագահն էր Պատրիարքը, որ ժողովը կը հրաւիրէր եւ նոյնը կը կառավարէր:

Ասոր հակառակ՝ նոր աշխարհական ատենապետը էր Ճշմարիտ եւ մի միակ նախագահ ժողովոյն, որ ինքն անձամբ կը ստորագրէր ժողովոյ հրաւիրադրերուն, կը գումարէր, ինքն կ'որոշէր օրն ու ժամը:

Այսպէս ժողովն ինքզինք բոլորովին ազատեց Պատրիարքէն, ստեղծելով անհանգուրժելի եւ անկարելի վիճակ մը:

Այսպիսի վիճակի մ'անբնականութիւնն իսկոյն կ'երեւայ, երբ միտ դրուի, օրինակի աղագաւ, ժողովոյն քուէարկութեան, որ կը կատարուի առանց նկատողութեան առկու արգելիչ իրաւունքը:

Ուստի պէտք է որ մենք ազգային ժողովոյ դէմ արձակենք այս ծանր յանդիմանութիւնը, թէ անիկայ տուած խոստման դրժած է, զանցառու գտնուած է իր պարտականութեան մէջ, գործնականապէս ջնջած է արգելիչ իրաւունքը, եւ ատենապետ ստեղծելով, յափշտակած է Պատրիարքին իրաւասութիւնը, եւ վերջապէս յառաջ բերած է ապօրինաւորութեան վիճակ մը, որ կրնար միայն ամենատխուր արդիւնքներ յառաջ բերել՝ խռովութիւն եւ կռիւ:

Բ. Կ Է Տ

Ժողովոյն ապօրինաւոր գործողութիւնները:

Համադրական (synthétique) ակնարկ մը նետելու ըլլանք բովանդակ տխուր տեսարանին վրայ, իսկոյն պիտի տեսնենք, որ հակիրաւաբանական գործողութիւն մը՝ իրաւունքի հակառակ արդիւնքներ միայն յառաջ պիտի բերէր:

Եւ հակիրաւաբանական էր բովանդակ ազգային ժողովը:

Ճշունդն արդէն ահաբեկման ազդեցութեան տակ կատարուած էր, նաեւ խաժամուժ ամբօխն ասպատակեցնելով Պատրիարքի բնակարանին մէջ, սպառնալիքներով, արդէն ժողովուած քուէատոմները պատուտելով: Արեւփոխանական ամէն սովորութեան համեմատ՝ այսպիսի ընտրութիւն մը հակիրաւաբանական է, եւ այս պարագաներու մէջ գտնուող մարմին մը՝ պէտք է որ ինքնին լուծուած ըլլար:

Հակիրաւաբանական էր բոլորովին իրաւաբանութիւնն եւ օրէնսդրական իշխանութիւնն իրեն յափշտակելը. «Մենք չենք գիտեր, — այսպէս կը գրեն ասոնք յիշեալ շրջաբերականին մէջ, զոր հասարակութեան ուղղեցին — թէ Պատրիարքն ուստի՞ առած է այդ իշխանութիւնը»:

Բայց թող ըսեն, թէ իրենց ով տուած է այդ իշխանութիւնը:

Երգեօք կառավարութիւնը:

Սակայն կառավարութիւնը միայն Աւագանին ճանչցած է իբրեւ խորհրդատու մարմին մը, առանց բնաւ տալու անոր օրէնսդրական կազմակերպութիւն մը:

Մի՞ գուցէ Պատրիարքը:

Այս, Պատրիարքը, կըսեն: Երբ բռնութիւններով եւ ահաբեկումներով կը ստիպեն նախկին Պատրիարքը մինչեւ այնչափ, որ անիկայ կը ստիպուի գոչել. «Պա- ցէք ինչ կ'ուզէք, ըրէք»:

Բայց միթէ Պատրիարքն անկախ իշխան մըն է, որ կարենայ իր իրաւասու- թիւնները բաժնել ուրիշներու հետ:

Անիկայ այսպիսի իշխանութիւն մը չունի բնաւ:

Անիկայ չի կրնար ճանչնալ օրէնսդրական աշխարհական կազմակերպութիւն մը, եւ ոչ իսկ երբեք իր սեպհական արտօնութիւններն ուրիշն տալ: Չունի իրաւունք այսպիսի գործի, եւ եթէ ըրած ալ ըլլայ, անվաւեր գործ մըն է:

Արնայ, զոր օրինակ, դատաւոր մը, որ ինքնին պատասխանատու է, ըսել ուրիշ մը. «Ես իրաւաբանական իշխանութիւն ունիմ», բայց ես սոյն իշխանութիւնը քեզի կու տամ»: Ոչ. եւ եթէ այսպէս ընէ, անվաւեր է գործը. վասն զի ինքը միայն՝ եւ ոչ ուրիշ մէկը, իբրեւ դատաւոր պատասխանատու է գերագոյն իշխանութեան առջեւ:

Ուստի, եւ ոչ մէկ Պատրիարք իրաւունք ունի իր պատասխանատուութիւնն առաջի կառավարութեան եւ Եկեղեցւոյ՝ բռնաւորելու ուրիշն վրայ: Առողջ միտքն արդէն այսպէս կը սորվեցընէ:

Եթէ օրինակի աղագաւ, ժողովն որոշում մը քուէարկէ, որուն դէմ իշխա- նութիւնն իր արգելիչ իրաւունքը պիտի գործադրէր, կրնայ արդեօք Պատրիարքն ինքզինք արդարացընել ըսելով. «Ասիկայ ես չըրի, հապա անոնք՝ որոնց յանձնած եմ իմ իրաւաբանութիւնս»: Երդեօք իրեն պիտի չպատասխանեն. «Բայց մենք քեզմէ զատ ուրիշ բարոյական մարմին չենք ճանչնար. եւ դուն չէիր կրնար եւ պէտք չէիր ուրիշներուն յանձնել այն իշխանութիւնը, որ քեզի տրուած էր»:

Եւ նշանակուելու արժանի տարօրինակութիւն է: Մէկ կողմանէ սաստիկ կը միտուի տալու Պատրիարքին շատ աւելի իրաւաբանութիւն՝ զոր իր սահմանները չեն ներեր, մինչդեռ միւս կողմանէ չուզուիր եւ ոչ իսկ այն իշխանութիւնը տալ անոր՝ որ կարենայ յետս կոչել այն արտօնութիւնները, որոնց մասին կը կարծեն թէ իրենց շնորհուած ըլլայ, զոր օրինակ՝ ժողովքը լուծելու իրաւունքը:

«Անիկայ, — կ'ազգազակեն, — իրաւունք չունի լուծելու»:

Մի անգամ կ'ըսուի՝ Պատրիարքն իշխանութիւն ունի բոլոր արտօնութիւնները յանձնելու ուրիշն, եւ միւս անգամ՝ կը հարցուի հենդնանքով. Չենք գիտեր, ուստի ունի անիկայ իրաւասութիւն մեր վրայ տրամադրութիւն ընելու:

Մէկ անգամ ամէն սահմաններէ դուրս կը չափազանցուի Պատրիարքին իրաւա- սութիւնը, այս ինքն երբ կ'ուզուէր իրաւանց հակառակ գործերու պատրուակ ընել զայն. եւ միւս անգամ բողոքովն ժխտեցին նոյնն անոր, այսինքն՝ երբ այս իշխանու- թիւնն ինքզինք յայտարարեց հակառակ ըլլալ այն բանին, որ հակիրաւաբանական էր:

Ինչ հակասութիւններ տեսականին եւ գործնականին մէջ:

Ահա ուրիշ կէտ մ'ալ:

«Մենք, — կ'ըսուի, — ընտրեցինք Պատրիարքը, ուստի եւ իրաւունք ստա- ցանք իր վրայ»:

Բայց իրականին մէջ մի միայն Սիւնհոդը կ'ընտրէ Պատրիարքը, իսկ ժողո- վուրդը լի Թարի վիպոյն-նի-ն կու տայ:

Ի վերջոյ, ենթադրենք՝ որ դուք իրապէս զինքն ընտրեցիք. արդեօք ասով իրաւունքի դիրքը կը փոխուի:

Նաեւ Կարգինալներ, օրինակի աղագաւ, կ'ընտրեն Սրբազան Հայրը, բայց ինչ իրաւասութիւն կը ստանան անոնք Ս. Հօր վրայ:

Եւ այսպէս է ամէն տեղ:

Այսպէս որ ժողովոյ գործելու բովանդակ եղանակն, ուրիշ բան չէ, եթէ ոչ յափշտակութիւն իշխանութեան մը՝ որ իրենց բնաւ չի վերաբերիր, եւ այս ստուգիւ- հակիրաւաբանական է:

Նոյնպէս հակիրաւաբանական է կապուել Պատրիարքը իր օրինաւոր իրաւասու- թեանէն:

Գէթ սոյն յափշտակութեան մէջ համաձայնական ըլլային:

Եւ ահա եւ ոչ իսկ ասոր մէջ:

Վասն զի, եթէ քաղաքային երեսփոխանութիւնն օրինակ կ'առնուն, տրամա- բանութիւնը կը պահանջէ՝ որ հետեւին գէթ երեսփոխանական սկզբունքներու:

Անիկայ, որուն համար կ'ըսուի՝ թէ իրաւասութեան մասնակից ըրած է ժողո- վուրդը, գոնէ մեծ ազդեցութիւն ունի երեսփոխանական ժողովոյ մէջ:

Եթէ անիկայ օրէնսդրական իշխանութիւնն ուրիշն կը յանձնէ, բայց ունի արգելիչ իրաւունքը, եւ օրէնք մը չի հրատարակուիր, եթէ ինքը չհաստատէ:

Երդ ոչ մէկ եւ ոչ միւս իշխանութիւնը կը թողուի Պատրիարքին: Անոր ստորագրութիւնը չերեւար եւ ոչ իսկ հրաւիրագիրներու վրայ:

Ուստի երեսփոխանակութիւնն ընդօրինակուած է միայն այն բանի մէջ, որ ապօրինաւոր էր, իսկ երեսփոխանական ամենատարրական սկզբունքներն ուրացուած են, երբ անոնք թեթեւ անհանգստութիւն մը կը պատճառեն:

Մինչեւ այստեղ գլխաւորաբար զբաղեցանք պատմական ընթացքով, եւ միայն երկրորդական իրերու մէջ բարոյական մասը շօշափեցինք:

Այժմ բոլոր խնդրոյն գլխաւոր կէտերն ամփոփենք, որպէս զի կարելի ըլլայ դատել բարոյական, կրօնական եւ իրաւաբանական տեսակիտէ:

Այն նպատակն, որուն ժողովն սկզբանէ ցվերջ հետեւեցաւ յամառութեամբ եւ հաստատամտութեամբ, էր՝ Եկեղեցին հպատակեցընել ամէն բանի մէջ, եւ յա- նուանէ՝ Սիւնհոդն ու Պատրիարքը, որպէս զի զանոնք փիլի մէջ բռնեն իբրեւ հրու եւ կոյր կրաւորական գործիքներ:

Արօնական դաշտին մէջ իշխանութիւն ունենալ եւ տիրապետել այն կուռքն է՝ որ կը պաշտուի, եւ այն գաղափարականը՝ որ քանի քանիներու ակորթելի կ'երեւայ:

Թէպէտ եւ կը բողոքուի՝ թէ բնաւ կրօնի հակառակ չեն:

Եւ արդարեւ, մենք կը հաւատանք իրօք՝ որ կրօնի դէմ չի պատերազմուիր, մանաւանդ որ կրօնասէր ալ են պատերազմողները:

Բայց անուղղակի կերպով իրապէս պատերազմ կը մղուի կրօնի դէմ, մէկ կողմանէ. վասն զի կ'աշխատուի անդամալուծել եւ գերի վարել այն գործիքները:



որ պիտի շինէին Աստուծոյ արքայութիւնը. եւ միւս կողմանէ՝ վասն զի այնպիսի նպատակի համար ի գործ կը դրուին միջոցներ, որոնք կը կործանեն բոլորովին Աշխարհեցւոյ կրօնական հեղինակութիւնը ժողովուրդեան մէջ:

Գործելու այս կերպը կրնայ ցուցուիլ այս տխուր պատմութեան բովանդակ ընթացքին մէջ, այսինքն՝ թէ իրենց գործողութիւններուն մէջ, եւ թէ իրենց կանոնադրի ծրագրին հակականոնական յողուածներուն մէջ:

Գ. Կ Է Ց

Պատերազմ՝ ընդդէմ՝ եկեղեցական նուիրապետութեան:

Ստուգիւ ուզուեցաւ բոլորովին տիրապետել Աշխարհեցւոյ վրայ, եւ զանիկայ գերի վարել: Բայց շատ լաւ կը զգացուէր նաեւ՝ որ ասոր անյաղթելի արգելքներ կը գնէին եկեղեցական սկզբունքներ, եւ Սիւնհոզն այս սկզբունքներու վրայ պինդ պիտի մնար:

Ուրեմն, արձակեցին այն ապստամբական նշանաբանը. կապենք Սիւնհոզը:

Բնականապէս հասարակութեան առջեւ Սիւնհոզը կը գգուուէր, կը գովուէր, եւ կը հրատարակուէր իբրեւ վերին ազգային ատեան, եւ կանոնադրի նոր ծրագրին մէջ Սիւնհոզին պատուաւոր դիրք մը տրուած էր: Բայց դիտաւորութիւններն ու ձգտումները խօսքերէն չեն ստուգուիր, այլ գործքերէն:

Ասիկայ վերջին արարուածն էր Սիւնհոզին դէմ մղուած կռուին, որուն ընթացքին մէջ, ինչպէս նաեւ անոր սկիզբը, իրենց գործելու կերպին ներքազոյն պարագաներն արդէն դուրս կը ցայտէին սաստկութեամբ, մեր վերջին Սիւնհոզին միջոցին:

Այն ժամանակ մերժեցին տալ պատրիարքական ընտրելիներու ցուցակը, փորձուեցաւ ահաբեկ ընել Ապիսկոպոսներն անվերջանալի նիստերու եւ մամուլի մէջ. մերթ կը մօտենային Սիւնհոզին գովութեան երգեր բերան առած, եւ մերթ ուժգնութեամբ պատերազմ կը մղէին գործողութիւններով:

Եւ կռուին մէջ ամէն միջոց լաւ էր:

Պատրիարքը նախատեսելով՝ որ նախորդին նման, գալիք Սիւնհոզն ալ սաստկազոյն խոնարհեցուցումներ պիտի կրէր այն աշխարհականներու կողմանէ, որոնք իրենց պարտականութիւնն ու սահմանը չեն գիտեր, Սիւնհոզն Հռոմ գումարելու ծրագիրն ունեցաւ եւ ընդունեցաւ:

Թէ Սիւնհոզը կարելի չէր Սիւնհոզն գումարել՝ Պատրիարքն արդէն որոշած էր Սիւնհոզն զէպ ի Հռոմ դեռ չմեկնած. եւ իրօք ստիպուած էր այսպէս գործել նոյն իսկ պարագաներուն պատճառաւ:

Սիւնհոզը կարելի չէր գումարել այն տեղ, ուր ահաբեկումը կը սպառնար անոր ազատութեան:

Եւ արդէն տեսած էր այնպիսի փորձեր, որ բնաւ տարակուսի տեղի չէին տար, որ Սիւնհոզն մէջ գումարուած Սիւնհոզը կարելոր ազատութենէն պիտի զրկուէր: Ահաւասիկ սոյն փորձերն:

1. Ժողովոյն բոլորովին ապօրէն կերպով գործելը, անոր ձգտումներն ու գործադրած միջոցներն արդէն ցոյց կու տային այն բանը՝ զոր Սիւնհոզն պէտք էր սպասել այս կողմանէ:

2. Կանոնադրի ծրագրին ներածութեան մէջն իսկ կար կէտ մը, որ շատ մտածել կու տար, վասն զի մէկ կողմանէ ծանրապէս թշնամանիչ էր Սիւնհոզին համար, եւ միւս կողմանէ նաեւ սպառնական: Թշնամանիչ, վասն զի կը վերագրէր Սիւնհոզի՝ հնարաւորութիւն ազգային կենաց դարմաններուն թեթեւութեամբ զբաղելու: Սպառնական, վասն զի մեծ չարիքներու վախը կ'ազդէր Սիւնհոզին, եթէ սա չխոնարհի ժողովոյն բաղձանքներուն առջեւ:

3. Խօսքերէն աւելի գործերը կը հասկըցընէին:

Մենք արդէն ունեցանք նախերգանքն այն բանին, որուն պէտք էինք ակնկալել Սիւնհոզի մէջ, ճիշդ այն ամէնը՝ ինչ որ ըրին մինչեւ Սիւնհոզի գումարման օրը: Եւ ինչո՞ւ այնչափ կարեւորութիւն կը տրուի այն տեղոյն՝ ուր կը գումարէր Սիւնհոզը:

Իրաւունք չունինք մենք մեզէն ընտրելու այն բանը՝ որ մեզի պատշաճ կ'երեւայ:

Եւ միթէ Հռոմ ուրիշ Սիւնհոզներ չգումարուեցան:

Ի՞նչ է արդեօք պատճառն այնչափ անհաստատութեան եւ այնպիսի աղմուկներու:

Միթէ սոյն թշնամական զգացումները նոր նշան մը չէ՞ն այն դժգոհութեան, որ կը զգացուի մենք զմեզ ահաբեկման գործողութիւններէն հեռու պահելուս դէմ:

Ասիկայ նոր հաստատութիւն մը չէ՞ մեր երկիւղին, որ պիտի վերանորոգուէին ծայրագոյն աստիճանաւ այն ծայրայեղութիւնները, որ գործուեցան Պատրիարքի ընտրութենէն յառաջ: Թէ մենք, փոխանակ հանդարտութեամբ Սիւնհոզի գործերով զբաղելու, պիտի սպիպուէինք կռուիլ ահաբեկման դէմ, որ պիտի ուզէր բռնութեամբ ստիպել զմեզ ընդունելու այն բանը՝ որ մեր խղճին եւ մեր սկզբունքներուն հակառակ է:

Ըն՝ ատեն կ'ուզուէր՝ որ Սիւնհոզն զբաղի նոր կանոնադրով՝ յառաջ քան Պատրիարք ընտրելը: Բայց նոյն իսկ չնկատելով կրօնական սկզբունքները, պատշաճութիւնն իսկ, եւ ընկերական ու քաղաքային կանոններու ամենատարրական ծանօթութիւնն իսկ կ'արգելուին վիճել՝ առանց մեր Աշխարհեցւոյ եւ հասարակութեան Գլխոյն, այնպիսի գործերու վրայ, որոնք մեր թէ կրօնական եւ թէ քաղաքական կենաց համար այնչափ կարեւորութիւն ունին:

Եւ այսպիսի պահանջմունք մը արդէն՝ պայծառազոյնս չի մատնանշեր գալիք ստիպումը:

Եւ ահաւասիկ ծածկուած ահաբեկումն աւելի յայտնի կերպով ի լոյս ելաւ:

Թէպէտ եւ խնդիրը շատ եւ շատ պայծառ էր, եւ սակայն հինգ երկար ամիսներ անոր վրայ վիճաբանուեցաւ: Ար բաւէր հինգ վայրկեան, եւ ահա ասոր փոխարէն անվերջանալի վիճումներ:

Պէտք է նկատուի մ'ունենային հանդէպ Ապիսկոպոսաց, որոնք լքած էին իրենց թեմերը, ուր պարտական են բնակիլ ամէն օր:

Ի զ՛ուր կը յայտարարէինք՝ որ չենք կարող առանց Ղալսոյ սոյն քննութիւնը կատարել. վայրապար կազդարարէինք՝ որ նաեւ ժողովը չի կրնար օրինաւորապէս քննել առանց իր քաղաքային Ղալսոյն այնպիսի գործ մը, որ մեր ազգային կենաց համար այնչափ կարեւորութիւն ունի. ամենայն ինչ ընդ վայր եւ ի զ՛ուր: Նոյն կերպով ահաբեկում ի գործ դրին, եւ մեր համբերութիւնն ամենադառն փորձոյ ենթարկեցին:

Միայն Պատրիարքն ընտրելու մեր ջերմ ցանկութիւնը կրնայ մեկնել մեր ամենամեծ համբերութիւնը, որով իսկոյն չջարձանք մեր տեղերը, որով այսպիսի յոռի վարմունք մը կրել ուզեցինք, եւ որով հանդուրժեցինք մեր հեղինակութեան ոտնակոխ ըլլալուն:

Ի այց սպասել այն բանին՝ որ կը յետաձգուէր օրէ օր, ամէն յամիս, տակաւին մեր մեծագոյն զոհը չէր:

Աւելի ծանր էր մեզի համար կրել տեսակ մը պաշարման վիճակ: Հակառակ մեր աղաչանքներուն՝ այսպէս չվարուելու, ժողովուրդն սանձարձակ կերպով աւելի չարագոյնները գործեց, եւ կիրքերը ծայրայեղօրէն զրգուեցան: Ստուգիւ պաշարուած վիճակի մէջ էինք, եւ պաշարուած՝ իբրեւ թշնամիք՝ մեր սեպհական ժողովուրդէն:

Ասիկայ ահաբեկում չէ՞, հազիւ սքողուած: Եւ ահա ասիկայ մերկապարանոց մեր դէմն ելաւ, առանց քողի: Պատրիարքն չու՞մ մեկնելէն յառաջ՝ իր քովն հրաւիրեց բաւական թուով աւագանի անձինքներ, իրենց հետ բարեկամաբար խորհրդակցելու համար իրաց վեճակին վրայ, եւ խաղաղութեամբ սոյն վիճակէն դուրս ելելու կերպին վրայ:

Հազիւ թէ Պատրիարքն հարցում ըրաւ, թէ ի՞նչ պիտի ըլլայ, եթէ Սիւն-հոգն չընդունի նոր պահանջմունքները, հակառակ կուսակցութեան ներկայացուցիչներէն մին իսկոյն պատասխանեց, թէ անտարակոյս իրենք կը գտնեն Սիւն-հոգն ստիպելու կերպը:

Եթէ միտ դրուի՝ որ այսպիսի պատասխան մը կը տրուի այսպիսի գումարման մը մէջ, այսպիսի պարագաներու մէջ, եւ այսպիսի խօսք մը եւ ոչ մէկուն կողմանէ սրբագրուեցաւ, շատ լաւ կրնայ մէկն հասկընալ՝ թէ ինչու Պատրիարքն ալ որոշեց եւ պատասխանեց՝ թէ այսուհետեւ Ս. Պալսոյ մէջ Սիւն-հոգ պիտի չգումարուի:

Ղառնանք դէպքի մը, զոր արդէն յիշատակեցինք, եւ այստեղ նկատեմք ուրիշ տեսակիտէ մը. կ'ուզենք ըսել՝ Ս. Պալսոյ մէջ կատարուած պատրիարքական ընտրութիւնը: Հատ զարմանալի կերեւար Նպիսկոպոսներուն, որ մէկ կողմանէ կու գային աշխարհականներ ճեպարագ վիճելու կանոնադրին վրայ, այնպէս որ Պատրիարքի ընտրութեան ժամանակ անգամ չէին թողուր, եւ միւս կողմանէ՝ երբ Նպիսկոպոսներէն շատերը ուզեցին տեսնել սոյն կանոնադիրը, զիրենք գոհացնող չեղաւ:

Ստուգիւ շատ զարմանալի էր, որ այնպէս զիւրութեամբ կը մեղադրէին՝ թէ Նպիսկոպոսներ, որոնք ժողովոյն յանցանքն այնչափ ատեն իրենց թեմերէն բացակայ կը գտնուէին, հիմայ կ'ուզեն շուտով իրենց թեմերը դառնալ:

Չարմանալի էր, որ Պատրիարքի ընտրութենէն ետեւ՝ արագութիւն մը չերեւցաւ նոր կանոնադիրը ցրուելու, մանաւանդ թէ, հակառակ շատ Նպիսկոպոսներու խնդրանքին, երկրորդ անգամ մ'ալ չգոհացուցին՝ սոյն ծրագիրը վերջապէս աչքի առջեւ ունենալու անոնց բաղձանքը:

Վժուարին էր բանալ այս դաղտնիքին քողը: Ի այց շատ շուտով բացուեցաւ:

Երբ վերջապէս, Պատրիարքին Ս. Պալսո հասնելէն դրեթէ ամիս մ'ետքը, կանոնադիրը քննիչ յանձնաժողովոյ ձեռքն էր, տեսնուեցաւ յայտնապէս՝ որ այն պատրաստ չէր:

Կանոնադրի ծրագիրն այնպիսի վիճակի մը մէջ ներկայացուցուած էր, որ բնաւ կարելի չէր վրան աշխատիլ:

Վէ՛զ մը թղթեակներ, ամբողջն անընթեռնի, հաղարաւոր սրբադրութիւններով եւ ջնջումներով, առանց ստորադրութեան յանձնաժողովոյ, եւ ոչ իսկ վերջացած:

Հազիւ ի վերջո՞ յանձնաժողով յանձնաժողովոյ յաջորդեց, գործը վերջաւորութեան մը յանգեցնելու համար:

Այնչափ բուն եռանդ կանոնադրի համար, եւ այսչափ ձգձգումն զայն պատրաստելու մէջ:

Ապա ուրեմն այդ ցոյցերը, այդ զայրուցքը, այդ եռանդն կանոնադիր մ'ունենալու, ամէնքն առերեւոյթ գործողութիւններ էին, գործուած նպատակաւ՝ վարկաբեկ ընելու Սիւն-հոգը ժողովուրդեան առջեւ, եւ զայն վերածելու հլու գործիքի մը վիճակին:

Եւ նաեւ այն ամէն զրպարտութիւններու մէջ, որոնք ուղղուեցան Պատրիարքին դէմ, միեւնոյն ձգտումը կար՝ իւր իշխանութիւնը կործանելու, անկարելի ընելու գործադրել այն ամէն կէտերու մէջ, որոնց մասին համոզուած էին, թէ անիկայ ինքզինք պարզ գործիքի մը վերածելու պիտի ընդդիմանար:

Ո՞վ կրնար հաւատալ՝ որ զրպարտութիւնը պատրաստուած ըլլայ նպատակաւոր զիտմամբ, երբ ուշագիր ըլլուի՝ որ Պատրիարքն այնչափ յարգուած էր ամենէն:

Անիկայ իր ետեւն ունէր արդէն հարուստ պատմութիւն մը, որ հայ ազգին մէջ բոլոր ժողովուրդեան ծանօթ էր: Ամենազեղեցիկ գործեր, որոնց վրայ ամէնքը կը հիանային: Անիկայ՝ ուր որ գտնուած էր՝ իր ետեւ թողած էր հետքեր համբաւի եւ սիրոյ:

Ուստի, բոլորովին անըմբռնելի է՝ որ ազգային ժողովոյ այդ անդամները, յափշտակեալ հիացողներ Պատրիարքին, քանի մը շաբթու մէջ, հազիւ քանի մ'ամսոյ մէջ, ինչպէս գտան այնպիսի ապացոյցներ, որ կարենան սուտ հանել ամբողջ փառայեղ կեանք մը, բովանդակ համբաւը սոյն Պատրիարքին:

Ո՞հ, ոչ. ասիկայ կարելի չէ եւ ոչ իսկ ըմբռնել. եւ ասոր համար պէտք ենք ընդունիլ՝ որ նաեւ ասոր մէջ նպատակաւոր ձգտում կար:

Այս Պատրիարքը, ազգային ժողովոյ ամենէն աւելի ցանկալին, նոյն իսկ նոյն ժողովէն՝ հազիւ քանի մ'ամիս ետքը ամբաստանութիւններով զրոշմուեցաւ, եւ ծանակալից նախատանօք վատահամբաւուեցաւ:

Նա՝ որուն իրեններուն ունեցած սէրը կը պատկեր բովանդակ անցեալը, որուն հառաչանօք կ'ակնկալէին շատ տարիներ իբրեւ փրկիչ մը, յայտարարուեցաւ գրեթէ գրեթէ իբրեւ մատնիչ, իբրեւ այնպիսի՝ որ ոտնակոխ կ'ընէ ազգային արտօնութիւնները:

Նա, որուն բարեպաշտութիւնն ամենուն ծանօթ է, զրպարտուեցաւ օտարներու քով, լրագրական տեսակցութեան մը մէջ, իբրեւ ստերգումն:

Նա, որ իբր հրաշքով բարձրացուցած էր ամբողջ թեմ մը եւ կարգաւորած, եւ որուն անշահասիրութիւնը լաւ ճանչցուած է, ամբաստանուեցաւ ոմանցմէ, առանց որեւէ հիման, որ միլիոններ ունենայ պահուած, հաւաքած նենգութեամբ անձնական նպատակներու համար:

Միեւնոյն ժամանակ յայտարարուեցաւ՝ որ անիկայ եղած ըլլայ ապուշ, իմացականութիւնը կորուսած, նաեւ խորամանկ եւ ճարպիկ, որ լաւ գիտէ իր շահն հաշուել:

Անիկայ ստահակ մըն է՝ որ ազգին իրաւունքներն ոտնակոխ կ'ընէ, եւ իրեն կը սեպհականէ այնպիսի իշխանութիւններ, զորոնք ուստի առած ըլլալը չեն գիտցուիր:

Երբ իր թշնամիները զինքն ամբաստանեն ի Հոռոմ, ասիկայ բնական բան մըն է. երբ անիկայ ինքզինք ջատագովէ եւ իրաց վեճակը ներկայացընէ Արբազան Հօր, անիկայ խարդախիչ է: Եւ այսպէս յառաջ առանց վերջանալու:

Օհնքը կը զրպարտէին փոխնիփոխ ինչպէս իրենց հաւաքումներուն մէջ, նոյնպէս դուրսն հրապարակաւ եւ թերթերու մէջ, իւր երկրին մէջ, եւ լրագրական տեսակցութիւններով՝ նաեւ բովանդակ աշխարհի առջեւ: Նոյն իսկ կառավարութեան առջեւ կը ջանան ներկայացընել զինքն՝ իբրեւ նենգիչ քաղաքացի մը: Եւ նոյն իսկ սուրբ տեղերու չեն խնայեր: Այն տեղ ալ աղմուկ կը յարուցանեն: Արբապիղծ ձեռօք ցոյց կը կազմեն անոր դէմ: Նոյն տեղ կը յափշտակեն իր հովուական թղթերը. եւ հոն նախատախից աղմուկներ կը բարձրացընեն սուրբ Պատարագ մատուցուած միջոցին: Արգարեւ, Աւետարանի խօսքին համեմատ, տաճարն աւազակներու այր դարձուցին: Բովանդակ աշխարհի առջեւ մեր աստուածապաշտութիւնն ու մեր հաւատքն անպատուեցին, եւ սրբապղծութեամբ կ'ընկնէին իրենց գործքը:

Եւ այս ամէնը կը գործուէր, վասն զի Պատրիարքը քաջութիւն ունէր բարձր ի գլուխ բռնելու ճշմարտութիւնն ու արգարութիւնը:

Այս ամբողջ գործողութիւններու մէջ ժողովը ջանաց ժողովրդեան կրքերուն վրայ տիրանալու, զանոնք մեղի դէմ ապստամբեցընելու համար, եւ սոյն կրքերու միջոցով զօրաւոր տարր մ'ունենալու համար մեզի դէմ կռուելու:

Ժողովոյ նստերն եղան այն դպրոցը, ուր կրքերը կը վառուէին, զրգուելու համար յետոյ Պատրիարքին դէմ, Սիւնհոգին դէմ, Հոռոմայ դէմ:

Եւ իրօք, ուրիշ ինչ նպատակ կրնային ունենալ այն վեճարանութիւնները, որոնց մասին շատ լաւ կը գիտցուէր կանխաւ՝ որ ուրիշ բանի մը պիտի չհասնուէր, բայց եթէ վերոյիշեալ արդիւնքին, մանաւանդ որ կը գիտցուէր՝ թէ սոյն վեճարանութիւնները ստութեան վրայ յեցած են:

Ուրիշ ինչ նպատակ կրնար ունենալ հրապարակաւ կարդալ՝ Պատրիարքի դէմ թշնամական յայտարարութիւններ ժողովրդեան առջեւ: Ինչպէս նաեւ այն վեճարանութիւնները կանոնադրին վրայ, որուն համար ժողովուրդը բնաւ պատրաստուած չէր:

Սակայն ի մեծի մասին զլսաւոր նպատակն էր զրգուել ժողովուրդը. եւ ժողովոյն վերջին գործքը, որ շրջաբերականով ապստամբութիւն կը քարոզէր ընդդէմ եկեղեցական ծայրագոյն իշխանութեան, ուրիշ բան չէր, եթէ ոչ՝ արդէն հասունացած պտուղն այսպիսի վարմունքի մը, որ աւելի կամ նուազ ծածկուած՝ զրգուեց կրքերը եւ ալուեստական կերպով զայրացուց, որպէս զի կարենայ գործածել զայն ուզուած նպատակին իբրեւ գործիք մը:

Եւ այսպիսի չար սերմ մը ստուգիլ յառաջ բերաւ չար եւ դժնեայ պտուղ մը:

Մեր բարի, լազաղաղասէր, աստուածապաշտ ժողովուրդը տեղ տեղ զրգուեցաւ, մղուեցաւ այնպիսի գործողութիւններու, որոնք օտար էին իր բնութեան եւ աւանդութեան:

Անոր մէկ մասն ապստամբեցաւ իր Առաջնորդներուն դէմ, լուեցաւ նաեւ՝ որ ուղղակի կը յարձակէին եկեղեցւոյ վրայ, եւ սխաւ տարածուիլ խմոր մ'ապստամբութեան:

Եւ ոչ միայն հաւատքը վտանգի մէջ դրուեցաւ սոյնօրինակ գործողութեամբ, հայա նաեւ մեր կաթողիկէ հասարակութեան բարի համբաւը:

Այս հասարակութիւնն այնչափ համակրութիւն վաստակած էր ճիշդ անոր համար, որ այնչափ ծանօթ եւ այնչափ փորձուած էր իւր ծանրամտութիւնը, իւր հաւատարմութիւնը:

Բայց այժմ քան երբեք հասկցուեցաւ, որ ուր պիտի երթար յանգէր այս ապստամբամիտ տարրը, եւ ծանր մտահոգութիւն կը պատճառէր մեր հասարակութեան ապագայի մասին: Եթէ մենք միասին նկատողութեան առնունք մեր վարմունքն եւ Պատրիարքին վարմունքը, կը հետեւցընենք՝ որ մենք չափն անցուցինք մեր չափազանց համբերութեամբը, զեջողականութեամբն ու սիրովը, եւ ոչ թէ խստութեամբ եւ սաստկութեամբ:

Քանի քանի անգամ մենք եւ Պատրիարքն իրաւունք ունէինք բնաւ բանի մը տեղի չտալու, եւ տուինք:

Իրաւունք չունէինք մերժել ամէն բանակցութիւն ժողովոյն հետ այն վայրկեանէն սկսեալ՝ երբ անիկայ ապօրինաւոր կերպով ընտրուեցաւ:

Իրաւունք չունէինք պարզապէս դէմ կենալու՝ աշխարհականներու կողմանէ ծրագիր մը կազմուելուն:

Չէինք արդարանար՝ երբ Պատրիարքի ընտրութեան միջոցին այնչափ հալածանքի եւ ճնշումի կ'ենթարկուէինք, եթէ ամէնքս վերագառնայինք մեր թեմերը, բողոքելով որ կրքեք պիտի չկատարենք այն ընտրութիւնն ահաբեկման տակ:

Իրաւունք չունէինք, երբ կանոնադրին վրայ վեճարանելու զմեզ պատրաստ յայտարարելով հանդերձ, կանոնադիրը մեզի չներկայացուեցաւ, յայտարարելով՝ որ իրենք իրենց խօսքին տէրը չեն, եւ նոյն իսկ ամբաստանելու ժողովը՝ որ անկեղծ չէ, զմեզ կը ծաղրէ, եւ կը զրգուէ ժողովրդեան կրքերը:

Եւ Պատրիարքն իրաւունք չունէր լուծելու անմիջապէս ժողովը, երբ ասիկայ կը յափշտակէր իր իրաւաբանութիւնը:

Եւ հաւաստի մենք ասոնցմէ եւ ոչ մէկը գործեցինք, վասն զի մենք իբրեւ հայրեր կը վարուէինք մեր հոգեւոր որդեակներուն հանդէպ:

Բայց ասով հանդերձ մեզի եւ Պատրիարքին հանդէպ ուրիշ կերպ վարմունք ցոյց կը տրուէր:

Սէրը, չափազանց սերն զմեզ այսպէս առաջնորդեց սխարմունքի:

Եւ առանձինն կերպով Պատրիարքի վրայ խօսելով՝ որպիսի գործով կը վարուէր իր ժողովրդեան հետ:

Մենք կարդացինք իր այն ամէն նամակները, զորս նա այս ճգնաժամերուն շուրջն զրկած է Վ. Պոլիս:

Շատերն առանձնական նամակներ են, որոնք ստուգիւ սահմանեալ չէին բնաւ հրատարակուելու:

Եւ յաջի դժուարին վայրկեաններուն մէջ, ըսենք իր ներքին մարտիրոսութեան միջոցին, զարմանալի չէ արդարեւ, եթէ նոյն նամակներուն մէջ գտնուի բառ մը, նախադասութիւն մը, որ ի վեր հանէ հոգւոյն յուզումը:

Բայց ոչ. այսպիսի բան բնաւ չկայ: Եւ ոչ իսկ վանկ մը, որ յայտնէ անձնական գրգռութեան հետք մը:

Եւ մենուն մէջ բարձր լըջութիւն եւ մեծ սէր:

Վերջին դիպուածներէն յառաջ արդէն իր խօսքերուն եւ իր գործերուն մէջ կարելի էր նշմարել իր հոգւոյն մէջ յուզուող յարաձուն պայքարի մը հետքերը, այն է՝ սիրոյ եւ պարտաւորութեան պայքարին:

Վէպ ի լուսագոյն յուսոյ մ'ամենաթեթեւ սիւքը բաւականէն աւելի էր իր սրտին համար, միտելու աւելի դէպ ի համբերութիւն եւ ակնկալելու:

Մինչեւ վերջին վայրկեանին, կազմ ու պատրաստ Վ. Պոլսէն մեկնելու, կը յուսար նա որ դժուարութիւնները պիտի փարատին, եւ երբ արդէն իր պարտաւորութիւնը կը հրամայէր իրեն արտասանել այն հուժկու «Ոչ կարեմք.ը, իւր գորովն անդադար կը վստահացընէր զինքը, որ կրնայ դեռ լուսագոյնի դառնալու ակնկալել:

Խզումն յառաջ գալէն անմիջապէս ետքը՝ ինքը նամակ մը գրած է բարձրաստիճան անձի մը, որուն մէջ զինք կ'ապահովցրնէ թէ՛ «Չենք կրնար մեր հոգեւոր որդւոց հանդէպ իսկ նախատական ոճ գործածել», թէ՛ ընդ հակառակն՝ կ'ուզէ վաստակել ամէն հոգիներն ի Վրիստոս, եւ մինչեւ վերջին վայրկեանին իսկ կ'երկարէ ձեռքը վերստին հաշտութեան համար:

Եւ ստուգիւ ասիկայ է սիրել անվախձան: Եւ այս սէրը պարզապէս կը զրպարտուի, առանց հրատարակելու սոյն վաւերագիրը, եւ այլափոխելով ուրիշները:

Իր տեսակէտը՝ զոր ներշնչած են իրեն նոյն իսկ քրիստոնէութեան սկզբունքները, խճբուեցաւ իբրեւ թշնամանիչ ժողովոյ:

Իր հայրական քաղցր խրատները, իր փոխանորդին զրած նամակներուն մէջ, յայտարարուեցաւ իսկ զրպարտիչ:

Նախադասութիւն մը խզուեցաւ ամբողջութեան մէջէն, ուր անիկայ (եւ այն՝ առանձնական նամակի մը մէջ), կը խօսի ընդհանրապէս հոգեւոր հիւանդութեան վրայ, եւ ի մասնաւորի՝ թէ հին խմոր մը անզգալաբար կը մտնէ հոգիներու մէջ, առանց սակայն անձի մ'անուէն ակնարկելու, եւ ահա անմիջապէս հրատարակուեցաւ՝ թէ անիկայ անձնական զրպարտութիւններ կ'ընէ:

Մարդիկ կրնան անձնապէս շատ սքանչելի ըլլալ, եւ սակայն անպիտակցութեամբ եւ կատարեալ բարեմտութեամբ կարելի է որ վարակուին ամենամոլոր գաղափարներով, որ շրջակայքէն կը ներշնչուին:

Եւ յ է ընդհանրապէս իմաստը Պատրիարքին նամակներուն, որուն վրայ չի կրնար տարակուսիլ որեւէ բարեացակամ մէկը:

Պատրիարքը՝ մանաւանդ թէ քիչ բան ըսաւ, քան թէ շատ: Եւ իրօք չտեսանք միթէ անմիջապէս, թէ ինչպէս ի վեր երեւցաւ մտաւորական թոյնը:

Մենք ամէնքս ամենադառն տպաւորութեան տակն ենք յետոյ հանդիպածներուն: Պատրիարքը հովուական թուղթ մը գրեց, որուն մէջ այլ եւս ժողովը չէր ձանձնար, եւ բեմերէն կարդացընել կու տայ այս թուղթը:

Թուղթը վերջին աստիճանի առարկայապէս գրուած էր, եւ լի էր Ս. Նիկիեցոյ վարդապետութիւններով, Եւստուածաշունչի եւ Ս. Հարց վկայութիւններով, եւ պայծառ եւ հատու ճշդութեամբ ցոյց կու տար իր այս գործին շարժառիթները: Սոյն հովուական թղթին գեղեցիկ վարդապետութիւնը շարժեց նաեւ ուրիշները՝ նոյնին թարգմանութիւնը հրատարակելու:

Եւ ահա, հանդիպեցաւ անլուր բան մը: Ոչ միայն թոյլ չտրուեցաւ կարգաւ եկեղեցոյ մէջ սոյն հովուական թուղթը, այլ նաեւ ծուէն ծուէն պատուաւեցաւ վայրենագոյն աղաղակներու մէջ, եւ այն՝ սնուր տեղոյ մէջ: Բանին առաջնորդները հրապուրեցին ժողովուրդը, եւ այդ առաջնորդներէն շատերը ազգային ժողովոյ անդամներն էին:

Ինչ շուտով ասոնք անձամբ ցոյց տուին, որ Պատրիարքն իր խօսքովը մատր ճիշդ վերքին վրայ դրած էր, եւ այս խօսքը դեռ չափազանց հեղահամբոյր էր, վասն զի պէտք էր խօսուիլ՝ ոչ թէ ենթադրական ձեւով, այլ հաստատական ձեւով:

Բայց ոչ միայն Պատրիարքը, նաեւ մենք Նպիսկոպոսներս՝ ամէնքս միասին նախատուեցանք սոյն սրբապիղծ գործողութեամբ:

Եւ մեզի հետ նախատուեցաւ նոյն իսկ ազգը եւ իր պատիւը:

Բնուածներն ամփոփելով՝ մեր պարտքը կը համարինք յայտարարել միաձայն թէ

Պատճառանօք Պատրիարքի հետ անձնական կռիւ ունենալուն, անոր հակառակ պատերազմ մղուեցաւ այն սկզբունքներուն դէմ, զորոնք ինքը կը ներկայացընէր, եւ զորոնք մենք ալ իրեն հետ միաձայնութեամբ կը ներկայացընէք:

Անոր դէմ գործուած յարձակումներն, թէպէտ անուղղակի, են նաեւ մեզի դէմ, անոր կրած հարուածները անոր հետ զմեզ ալ հարուածեցին:

Ուստի մենք ահա կը յայտարարենք՝ որ մեր հոգեւոր Վիճակի հետ միասին ենք:

Անոր ցաւերը՝ մեր ցաւերն են, եւ մեր պայքարն անոր պայքարն է:

Եւ կը մեղադրենք այդ ժողովոյն անդամները, թէ չպահեցին իրենց խօսքը՝ զոր տուած էին Սիւնհոզին, կանոնագրի հին ծրագիրը ճշդիւ պահելու: Թէ ծայրայեղութեան հասած են կանոնագրի իրենց նոր ծրագրին մէջ, որ իրաւամբ դատապարտուած է, եւ այս պատճառաւ՝ այդ ժողովն այլ եւս կորուսած է ամէն իրաւունք բանակցութեան մէջ մտնելու:

Այսու հանդերձ՝ մեր բարի տրամադրութեանց հրապարակաւ անգամ մ'ալ փորձը տալու համար, մենք ամէնքս կը կարծենք՝ թէ պէտք ենք ճանչնալ եւ յայտարարել, թէ

1. Կանոնագրի հին ծրագիրը գոհացուցիչ չէ:
2. Մեր կրօնական եւ հասարակական պայմանները կանոնադրելու համար հարկաւոր է նոր կանոնագիր մը:
3. Հետեւաբար կը յայտարարենք՝ որ մենք պատրաստ ենք միշտ բանակցութեան մտնել մեր հասարակութեան աւագանւոյն հետ՝ կանոնագիր մը կազմելու համար, որ համապատասխանէ մեր հասարակութեան կրօնական եւ ազգային պետքերուն:

Ար յուսանք՝ որ մեր սոյն անկեղծ յայտարարութիւնը յորդորէ պսակելու մեր դիտաւորութիւնը, վերստին տալով խաղաղութիւնը ժողովրդեան ամէն դասակարգերուն:

Եւ այս ամենայն իրաւամբ. վասն զի մենք պարտական ենք կրկին անգամ վկայելու՝ որ մեր ժողովուրդն, ինչպէս նաեւ ժողովոյ անդամներէն շատերը, ամէնքն ճշմարտապէս համոզուած են իրենց հաւատքին, եւ մենք շատ լաւ համոզուած ենք՝ որ իրենք յարած կը մնան Ակեղեցւոյ:

Միայն քիչերն են՝ որ կը փչեն կրակին:

Բայց նաեւ ասոնց հետ՝ անձնականութեան գործ չունինք. միայն ամենայն ուժգնութեամբ կը դատապարտենք իրենց ծրագիրները, իրենց գործելու կերպերը. սակայն անձնականապէս կը ներենք իրենց ի բոլոր սրտէ:

Եւ անոր համար՝ իրենց սոյն ծրագիրներն ու գործելու կերպերը կը մղեն զմեզ ընդդիմադրելու բոլոր մեր կարողութեամբն այն ծանրագոյն վտանգին, որ կը սպառնայ մեր Ակեղեցւոյն:

Մենք որոշած ենք զոհել ամէն բան. վասն զի ստոյգ գիտենք՝ որ ամենաթանկագին գաղափարականները վտանգի մէջ են, եւ լաւագոյն է սակաւաթիւ բայց ա:

ուղջ հետեւորդներով ձեռնարկելու մեր հոգեւոր կենաց վերանորոգութեան, քան թէ թոյլ տալու՝ որ ամբողջ զանգուածն ապականի այսպիսի չար խմորով:

Ի Հոտմ, 18 Վեկտեմբերի 1911:

- ✦ Աւետիս Արքեպ. Արփիարեան
Վիճակաւոր Մարաշու:
- ✦ Յուսիկ Արքեպ. Կիլիկեան
Նախկին Վիճակաւոր Մամուտոյ:
- ✦ Օգոստինոս Արքեպ. Սայեղեան
Վիճակաւոր Բերդոյ:
- ✦ Գրիգոր Վ. Գովրիկեան
Արքեպ. Մծքնայ, Հնդհամրական Աքքայ Միթարեան Միաբանութեան Վեհմնայ:
- ✦ Պետրոս Վ. Գոյունեան
Արքեպ. Բաղկեղոնի, Չեռնադրիչ հայ ծիսի ի Հոտմ:
- ✦ Յովսէփ Վ. Ռոքոսեան
Արքեպ. Աւրիզայ, Կաթողիկոսական-Պատրիարքական Փոխանորդ:
- ✦ Իգնատիոս Արքեպ. Մալոյեան
Վիճակաւոր Մամուտոյ:
- ✦ Անդրէաս Եպ. Չէլչեան
Վիճակաւոր Տիգրանակերտի:
- ✦ Ստեփան Եպ. Իսրայէլեան
Վիճակաւոր Խարբերդի:
- ✦ Յովսէփ Եպ. Մելքիսեդեկեան
Վիճակաւոր Կարնոյ:
- ✦ Յակոբ Եպ. Թօփուզեան
Վիճակաւոր Մշոյ:
- ✦ Յարութիւն Եպ. Բէքլիքեան
Վիճակաւոր Ատանայ:
- ✦ Գրիգոր Եպ. Պահապանեան
Վիճակաւոր Անկիւրիայ:
- ✦ Անտոն Եպ. Պահապանեան
Վիճակաւոր Կեսարիայ:
- ✦ Յովհաննէս Եպ. Նազլեան
Վիճակաւոր Տրապիզոնի:
- ✦ Յովհանն Եպ. Գուզեան
Վիճակաւոր Ադրեսանդրիայ Եզիպտոսի:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

	Էջ
Ա. ՄԱՍՆ	4
Բ. ՄԱՍՆ	7
Ազգային ժողովը եւ Պատրիարքին յարաբերութիւնները	7
Պատրիարքին եւ ժողովը յարաբերութիւնը	9
Գ. ՄԱՍՆ	11
Լուծելու գործողութեան օրինաւորութիւնը	13
Դ. ՄԱՍՆ	14
Ներկայացուած գործողութիւններու վրայ ընդհանուր դիտողութիւններ	14
Ա. կէտ. — Խոստմնազանցութիւն	14
Բ. կէտ. — Ժողովըն ազօրինաւոր գործողութիւնները	15
Գ. կէտ. — Պատերազմ՝ ընդդէմ՝ հկեղեցական նուիրապետութեան	18



503.

1-0